

የኢጅሞብህን ሕይወት

ԻՒԶԻՒՆՃԻՒՒՍԷՆԷ

(1863)

1937-1938 — 1938

127A-2149055

۲۶

U L 3 1 U 14

U L

Ի՞նչ անել է:

U 3 1 0 2

ԱՄԻԹԱՆԷ ՄԱՅԻՍ 2 ԲԵՆԶՈՆ

மொழியை - கெட்டுப் போகச் செய்வது

Ի յնորում ։ Ա՛յ Մայիկ ։

Բաղար էրթեհոհ Գլուղոսի տաղիւն, Ժիւշ
Մէջ մէկու, Մարտ Գլուղոսի զալիւն Կէլէք, Ի
Կալի, Գի սէ պիւն Կալի, Կալի յաւիտե
286. 28. 5. Արու բէգուի, 25. 5. Գօնուիւտե
22. 18. Օմանե 55. Եհի իսթիգուի, Կի պիւն

Սօն խթիգրազտան Պար ժգտար
ազճէ Է կէջէն ճումաա էրթէսի կիւ
նիւ Դորանսըզ վաբօրու իլէ Նիթաւ
նէյն կէսիչ տիրու

«Մանրագրի տիրերթի օրը պարզ նամակ միւս
միւս ճշմարտութեամբ պիտի տեսնուի, Լիւթանի
թանկեղէն մուկի մէջ իմ միջոցով, վերջոյն
յոյնի միջոցով պիտի տեսնուի, այնպէս որ
մուսուլման լիւթանագրի պաշտօնական ծառայ
տեղիով» :

—Անրկի Օսմանէնէն, Կանի Լըս
բողոսիօնուն ապկկուպէսի իւջ շու-
բուշտան իբի շուբուշա Թէնգիւ ԳԵ-
լընմիշ տոր :

— Բաղար երթեսի կիւնիւ Վեա-
հառնայն տէ Վասոր Հիւմայուն բիշ-
կեահընտա օն ալթը Թայուր աքքերէ
Վարառաղ մէտայլարը իհսան պոյ-
րգւլմուշ տուր :

— Ի՞նչն է Նարոզէնն և Վէ մատամա
սընըն Սրարա , և Սրարտան

տախի Գոլոտաւ շէրիֆէ՝ ազիմէթ ի
տէճէյի, Սնիկէօրտէ տախի եազըը
տոր :

— Իճ'նէպի թէպաալարընըն բա-
սաբօրթլարընըն թէֆթէի իշլւն պիւ
գօմիտիօն թէշքիլ օլունոսպ 3 սալը
կիւնիւ մլւամէլաթա պաշլպմիշլորը
Իպթիտա Բուսիա թէպաալէրիկստէն
պաշլանաճադ :

— Ֆրանսիացի Նեպոլեոն Բոնապարտը, պահպանելով իր իշխանությունը, փորձեց իր զորքերով հասնել Պարսկաստանի մինչև Երևան, որպեսզի հասնի իր նպատակին։

Ի հաշտության ետև ինչպիսիք խիստ
սա մեհարի ֆի ինչ պիւր Վ. Կրտեմ Բիւրդի
հաբը աշաղը ի ի թիւ ի ի տիր :

| Է՛հ սեղկերուէլէրինսէն օղջւ պ կէ-
 չէնսնէ | Լսմթիայա թէպիմ օլան լի-
 ներալ | անկէվէչ սէօղխնտէ տուր-
 մայրալ ա | Թէքրար | Է՛հնէ կէչէճէք կիպի
 հարեքէթ կէօպթերալիխտէն ա | Լըս
 Թրիա սեվիէթի քէնտիսինի Պօհնմիա-
 տա պիր դձայէյէ դարնթմիչ տոր :

— Բուսիս մասը հանթկիւղացիք միւսիւ Նովիգոֆ, պու հաֆթա սերաս, քեր բաշա հաղուէթէրի իւէ գւգուն անո միւսեայեմէ իթմիշ արի :

101 — Զերբէսէր յիր սօն մուհարէ-
սէտէ տահն Ռաւիայա դայէպէ իմ:

[illegible]

միշտ, վե պու ճեպելին Հարգ Թե-
րաֆընըն ուսմուսի ահալիսի, Բուսիա-
յա գարշը սիլահլանմը տըր :

Բուս գուրսան կեմիլերի Գարա
տենիզտե Զերքէս գայրգլարընը վու-
րուպ զապթ իթմէքտե օլտուգլարըն-
տան, Զերքէսլեր սիլաթիւն սեֆա-
րէթլերէ բրօթէսթօ իթմիշէր տիր
տէյերէք քի Գարա տենիզ ուսմուսիէ
ալքք սիթէրաֆ պիր տենիզ մի տիր,
եօղսա Բուսիա կեօլիւ միւ տիր :

— Սիվէյիշ գանալընա միւթապիւ-
պազը մապտէլէր իշիւն Կուպար պե-
յին Մըսըրտան Լսիթանէյէ կէլէճէյի
իշիթիլմիշ տիր :

— Ինկիլիշ գրալիչանըն մէվուտու-
կիւնիւ շէնլիքլերի պու սէնէ ալաֆը-
րաճիկա յուսիսին ալթըսընտա (մայի՞
24) իճրա օլունուպ, գրալիչա հալ-
րէթլերի տախի մաթէմտէն չըգմըշ օ-
լաճապ տըր :

— Սէճիլի վալա ազասընտան Սա-
միւ բաշա հաղըթլերի պու քեֆա
Մըսըրտան Լսիթանէյէ ալտէթ իթ-
միշ տիր :

— Սուշ գայիմնագամըղը, Պէհի-
քէ գայիմնագամը սապըգ Լհմէտ բա-
շայէ Թէվճիհ :

— Չըգան բաղոր էրթէսի կէճէ-
սի սաաթ պէշ գարարըրընտա, Պէ-
պէք գարիլէսինտե օլաֆ պիր Հիլէ
գայըլընա պաղը ըղզանտըղար կի-
տիպ գայրգտա աղճէ մէմուլ իաէրէք
սօյմագ իսթէմիշէր իճէ աէ, Թայֆա,

լար գարշը կէտիքլէրնտէն Թայֆա-
լարտան իքիսի աղըրճա վէ իւշիւ հա-
ֆիֆճէ եարալանտըղլարը, վէ հայ-
տուտլար տախի պիր գամա վէ պիր
պըշագ պըրագըպ սափուշուտըղլարը
իշիտիլմիշ տիր :

— Տիղա բաշա հաղըթլերի, Թէպ-
տիլի հափա զըմնընտա պու քէրէ Պը-
րուպա ճանիպլինէ աղիմէթ պույուր-
մուշլար տըր :

— Սահը հալին տէօրտիւնճիւ կէ-
ճէսի, Բատոստա վուգու պուլտըղու-
միսիլիւ, Իսկէնտէրիյէ, Սըրըր, Սի-
վէյիշ, Սալթա վէ Սիլիթիլ Թէրաֆլէ-
րիկաէ տախի պիր գալ քէրէ հարա-
քէթը արգ վուգու պուլտըղու իշա-
րաթը վագաաստան միւսթէպան օլ-
մուշ տուր :

Պէյօղլուհթա Բանկալտի ճվարըն-
տա, Լաթիլիլէրին խաթախանէսի ճիւ-
վարընտա իւշ էիւղ եթմիշ արշըն
արսանըն պիր մըգտարը խանէ քի պէշ
օտասը մաթպախը ախըրը վէ պիրսու-
գույոսուգ վէ պիր մըգճասը պպղէթի
օլունպ, սայըր լէվաղիմաթը միւքէմ
մէլ օլտրագ, իշպու 17 նումէրօ իլէ
մուրագգամ խանէ սաթըղպ ծըւպ,
իսթէքլի օլանպը չարսուտա Քիւրք-
ճիւ Լլթուհնտան Գրիպոր աղա իլէ
սէօհպէթինի ֆաէպիլիլէր :

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԻ ՆԱԳՏ	ՍԱԼԸ ԱՊՐԻԼ 30			ԶԱՐԴԱՄԱ ՄԱՅԻՍ 1			ԲԵՉԵՄՊԵ 2	
	Սաղա	Էօլէն	Ալիւ	Սաղա	Էօլէն	Ալիւ	Սաղա	Էօլէն
Մէճիլիլէ լըրա 7.12"	101 10	101 10	101	101 10	101 15	101 15	101 10	101 10
Միւսթալէ լըրա 100 զուրուշտան	64	65 10	63 25	63	64 30	63 30	64	63 15
Օն սէնէլիք Թէրթիլաթ Ը 100 "	48 30	48 10	48	47 20	48 20	47 30	47 20	47
Գօնսօլտէ լըրա 100 զուրուշտան	55 20	55 30	55 23	54 20	56 10	55 30	55 20	54 15
" ճէախտ . . . 1. 100 "	55 20	55 22	55 23	54 20	56 10	55 30	55 20	54 15
" լըրա 400 զուրուշտան	58	59	57 25	57	58 30	57 30	58	57 15
Սէհիմ "								